


Emq.bn

Emq.bn



Graph 50

17 (5) ፭፻፯፮፭፻፯፮፭፻፯፮

1855

የኢትዮ-ካናዳደር ተኋሪ

ルトビガント

գլենում, 17 դեկտեմբերի,

ամէն ատեն յոցանակ խազաշասիբարկան չափերը, դարձեալ նախաշօնին սազօրութիւնը, որ բանի մը վրա ունենալ համազաւ անենալին ետքը ուղինին հանելու համար միջոց չեմ լրափ որ ըստեցին, առջևնին մ. հ. հաւասարանութիւնն մը կ'աւենանք թէ առ անգամ՝ յանկափ խազաշասիբինը կրնաց զանուիլ: Աս յօւսն կողմէն են ան դադարաներն ալ որ, արքաներուն միջանին համայնք՝ առ

— Ոիւու Հունգարացի զատամբք պաշտօնականին բանելուն վայ՝ Անդղայի լրագիրները շատ գրեցին, շատերը Վաստիան բամբասելով՝ ունեց աշակերտ իրաւունք ապօվ՝ թիւմ պաշտօնականը Նովարցի պատերազմի տակ և սուսոց մէկ ըմբռնումը, որով ամենեւն չեն ուղեր զիջումի եւ հաւատի որ իրենց Սեւ ծովի մէջ ունենալու նաև առողմանին չափ եւ ուսիմնա դրախ, համարելով, որ առին իրենց ակրութեան ունկախութեան ու վեհապետական պատուցն բանարարանիւն մէն եւ :

յով պիտի տրամի : Եկեղեցական պաշտոքն ունեցած է աղոփակագութեանց համար՝ պաշտպամք վերը բառած եղանակու . եպիսկոպուսն ուսուցարկուած երկը հօգուած մը ընդունել է իր պիտի Արքայացանե :

Յաշ. իշ. Ա Ե ծառիքառ ոսպելելական պատմիկա-
կա համբաւեա կացուեր և թագաւորին իր բարեհա-
ճութեան ցցց մը ուղղու համար՝ սրբազն Քահո-
նոյացիւնան իրեն է. կարեւրավի եան մէջ առար ու դրա-
փառ յաջպահերան իշխանութիւն կու առց կրամի
կամ ու ուսուց համար զրուան զբանադիմավի առա-
ցան պատարանութեան իրուանց առհ եղաղ առն
կանանիկուութեանց և Ժայլիզ առեւութեանց հա-
մարդ մը անուանելու, սակայն անանչ որ Հար-
պարակական համբաւեացութեանը և պիսկուունի ար-
ժանառուագոյն գառանան երեք անձանց մէջն մէկն
ընտրուի :

Հայոց հ.թ. Արզականքապետութեանց ամիսը, ուրուց Տառեակին և աւելցոյն հանգանձնաց համեմու բաւական հայ չունին, կողմէն եղածն չափ շուամբ պիտօք աւելցուի, եւ արեւելուն ծխով ուղաքառ Ժամուղի ազեւաները՝ լսուն ծես ունեցածներուն պիտօք պիտի հոգացունեակացն առ ըստածն ան ժողովրդագետթեանց վրայ աւ չփառքածակը, որուիք պիհաւորակէն ոսպացեայ աշխարհական եւ կամ եկեղեցական պաշտպանութեան իրաւանց տակն են, որովհետեւ անոնց բենակ իրենց պաշտպանեցան վրայ կ'ընուց ինչ որ պաշտպանք իրենց կ'ըն եկեղեցական որէնքով զբանած պարտություննեն ներս ունենալով չեն կատարեար, եւ մասնաւորապէս իտեւ որ Ժաղաքքապետ իր ստիլոր կրօնէ արկօնէ կ'ընդունի, իրաց պիհակին հանգանձնաց միտ զները՝ հայ պիտի տարուի:

ՀԵՂ Խ. Ա. Արքանքան է կեղծական բնակչ կայ
իրաւունքը է կեղծական կարգման կամ պաշտօնին
է երրագիւս առշութենեն յառաջ կա դայ, թէ մէ և
և թէ փոքր բարի բարով թէ ան հմանը ամեն տեսաւ-
և առնենքը կամ ներկայացուածները ան որաշա-
մանց Ծեր կազուած ժամանակուոր բարձր յաւա-
կարարաթիւնը միայն կանոնական ուս թէ ան կամ
կարգման զօրութեալ կը կըսան ժամանակու է : Առեց
զատ՝ եղիսկապատճենու եկեղեցայն եւ անը Տես
կազուած ընչեց առաջման առնեն կանոնական կոր-
դարրութեալոց, եւ մանաւու Համեմական մաշտե-
ցին մէջ որոշուածները ճշկի պիտի որոհուին, եւ
ունեն հակուած զօրս առ թիւն կամ ուժիւթիւն
պիտի գերցուի :

Ըստ Ե. Ի. Կրամանովի, որով իրենց կարգին ուշա-
մասպահման համեմատ Առարկի լինու Դաշտի
քայլ է եղալ ընդհանրական առաջնորդներու տակ
և ա. Քիչը լինալ սահմանագրութեան գործունեութիւն հա-
մասն անոնցը պատճի հաստիքութիւն, առաջի հանո-
ւոց և անուանութիւնից զրիցենաւան ժաղավայր որոշեանց
համար եւ պահպառուաց իշխանութիւնը անվառ
մասսու ։ Առաջ վերցիւնայ ընդհանրական առաջ-
նորդը իրենց պաշտօնին վերաբերեալ բանելու մէջ՝
իրենց բայրը հպատակելոց հետ ազատ հպարզա-
կցութիւններ պիտի որ անենան, եւ անոնց արձակ հա-
մարձակ այցելութիւններ պիտի որ ընեն։ Դարձնալ
կամաց որք առանց արդելքի իրենց կարգին, ժողով-
ին կամ միարանութեան հանունները պիտի որո-
ւին, եւ ուսուր Գոհմն կարգադրութեանց համե-
մաս կրօնակորութեան հետամուտները նորին ոչ
պիտի որ ընեն եւ կրօնական ուսուր գնելու պիտի
թողած։ Առ ամենը շատ համառար հօրանոց
նկատման է, որպար որ իրենց կը վերաբերի պիտի
որոշակի։

Պարեսպինէուզոսք և. չպիսկովոսք ազատ իշխանութիւն պիտի ուժութեան սուբը համեմատինց թիւն թիւն պահանջութեան մէջ երկու անուրին ալ կրառագրութիւն կորող երև և մրարածութիւններ խորհրդական այսպիսի բաներու համար կայսերական հառավորակեան մէտուն Տես պիտի խօսաէցն ու մրարածութիւններ

Յօշ. Խթ. Խկի լեցն իր խառնվելը պիտի պահէ
մնչ եւ ից որդուր ամսագոտվ նոր առաջը աճնելու ա-
ռանց արգելքի առաջը, եւ իրեն թշքրիւ, զբանք
հիմունի և կամ եռողէն պիտի սահմանը անդառա-
յացիք պիտի որ ըստն: Առո համեմ ու հիմն ու աշխար-
հի վեցական հիմնացրած իւնչ առանց առ արելունին
գահնին համ սպառել եւ առ պիտի վերցուն կամ պիտի
պիտին: սակայն Եթե իւնչն ուորդ ժողովքն էն առօր նկատման եւ գիտելունց առաջած իշխանու-
թեան ու ուժուոց պիտի մեջ:

Հայոց 1. Վեհելքանի բաշխ վարչութիւնն անոնդ
պիտի որ ըստին որոնց էկեղեցական կամունց համեմուն
կը վերաբերի: Առայս մեն զնուով ու պատճենա-
գուու Շենք, դրանք մեծափառ կայսրն էկեղեցինե-
րուն կարսուած էնուոց համար հասարակաց դանձեն
կոչ ուոյ և որիս ուոյ առ նոնքը ուասից սարդ
պահու եւ Ածափառ կայսր իմ առ բանիս պաշ-

տանն ունեցածներուն համառ թիւ ամեն մէջ ոչ պիտի ծախ:
ոքին և ոչ ալ երեւելի բեռ ան մը տակ պիտ' որ
իշխան:

Յադ է Ա. Ա. Ան ինչքերն, որն սցծ կատար է և առանց բառած պատճառության բարկացած է՝ իրենին ծագմանը նախելով՝ եկեղեցւոյ մ. ժակարն են, առաջ է եկեղեցւոյ առուաքրդ պիտի մասակարարութիւն, և Ա. Դահնի մեծաբար կայսեր Հեռ միաբան որոշակի համեմատ Եպիսկոպոսներն անոնց մոտակարգություն ընկան մրցաւ պիտի հսկեն: Կրօսի գրանցութիւնը մուաքը մի արք մինչև որ առաքելական Դահնի և կայսերական կուսազրութեան միաբան նոր քրողութիւն հաստառական է: Եկեղեցական օժիաներու բանուուք աստուածային պաշտաման, Եկեղեցեաց շնորհեան, կղերմուցիւրու և առեն Եկեղեցական պաշտաման վերքերեալ բաներու որինի գործածուի: Պակառը Եղցիներու համար մեծ ամսան կայսրի բնչութեան միջնեւ հիմակ անտեք այլէց ենոքը բորբոքած մեւանք: Միայն սպեւ, եւ մանաւանդ մէ երրոր ժամանակին համար ներելու ըլլայ նաեւ մեծապէս սպեւ Արքաներու պիտի ընէ: Աշխարհս ուսմանց գրանց գրինայն մասքն ալ միան ուղղափառ ուսման Եկեղեցական կայսերուն բարեկարգ կամաց համակայն պիտի գործածուի:

Յօդ. 15. Դատարկեցած բորերաբութիւննեց
պառզ կոմ հայր, մշագես որ մինչեւ Հիմն սպա-
րաբերուն եղած էր կրօնի արհելու պիտ' որ կ' լուց, ո-
րան մեծ ափառ կայսրն ինքնայտաւը կոմիք կը ինո-
զու նաև Անդարբայլի եւ յաւախաց զի՞ն անոր վե-
րաբերուծ Երիշելեւան մեջ դատարկացեալ թի մե-
րու եւ աշխարհական արքայութեանց համ կամ
եւ ապահովութ, զորն որ Անդարբայլի թագաւորակնեան
մեջ բրեն նախարձեւը շամ դարերով հանգար-
կը մայելին է: Ապահովութեան անդաւանելուն մեջ
որոքի կունի արքոյ շնորհն՝ ամեն իւեմի համար համա-
յանձնագործութիւն և ոլովք ըներ պիտի դրութիւն, որման
որբացան հահանգապատճենն եւ մեծամաս կայսեր
միաբան հաւանութեանը որոշելու կերպին եւ կա-
նոնին համաժամ՝ թի եղանակորութիւն սեղանին եւ
թի ամեն բարերարութեանց մնչքերը՝ դատարկաց-
անու տան պիտի հայուն:

Յաշ • ԼԿ • Արքային անցկաց յէջափախութեանց
ասեն Առաքիւյց շատ տեղի է կենցեցական տառա-
նորդը քազարակոն օրէկով մերգուած է, ի. և ա-
ռանձին որորապահերը ացելով նոյնին բայց կայ-
սերը մէ եան մէջ Նորէն Հասասաւոյին անկրթիք է
մէծախատ կայսեր Խոնդրէլութ եւ Հասասաւոյ հան-
դապատճեն ան սիրույն համար, ընդոր իրանի համար շատ
օգտակար է սրբազն Քահանացակետը թշոյ տուա-
ծե որոշեց որ միանի Տիգան իրաք Թուոյն աւուերը
տաստիւրդն ուղելու իրաւունքն առժամա մեջ, իսկ
որի աւելիք՝ վերջինադարձ տաստիւրդաց տեղ կամ
անտես փոխարինութիւն ընկալու աթազառութ կայ կամ
քական կառավարութիւն ան կազմանեն կոմ Հասասաւոյ
ընթից և կամ ուշութեան պարուերու կայ Ծի-
մելալ առ խմանի որոշակին, զուու առ ամենուն եւ
իրաքանչիւրոց պիտի բաշխուն որոշ տաստիւրդը
պահպանութիւն ունենալու մէծանուն է, առա-
նորդոց կայսերու պիտի ընկունեն ու ժա-
ռանցութիւնն:

Տար. 1.9. Ազելաց լուսական անձնութեաւ իւրաքանչ պարբերութեաւ ուրիշ բաները, որոնց վրաց ու յօդուած ու յօդուած մէջ միշտապես միին եղող չէ, առեւր եկեւ ու ցցոց վերապետութեան իւր պահ գեր զորոց եւ ու բարձր հաստատութեան հրահանգներուն համապատասխան տիպ պահանջանակ:

Առաջին էլեմենտը կազմված է պատճենագույն և պատճենական մասերից՝ ուղարկած աշխատավորության համար։ Առաջին էլեմենտը կազմված է պատճենագույն և պատճենական մասերից՝ ուղարկած աշխատավորության համար։

Ես այս համարութեան համար պատճեալ եմ:

զօր գործակալներին առ Միաբանութեան ստորագրեցին, եւ իրենց առանձին կնքով նվիզցին։ Տրուցում Թիւնոսի մէջ Աւ գոտոսոյ տառեւոթթին, դիրքադրդ ունի հայոց ունի Հայոց միասն ու Հինգերոց տարբն։

ՅԵՒՐ. ԿԱՐՊԻ. ՅԱՅՅ. ՕԹՎՈՒՄ
ԳՅԱԼԻ. ՓԲԼԻՌ. Ի. Տ. ԲԻՒՆԵՐԻՆ, Ի. Հ.
Տ. Կ. Վայովսկովս Վ. Յ. Կունիցի
Տ. Կ. Վ.

ՊԱՏԵՐԱԳԱՆԻ ԼՐԵՐ

ГРДИ-ЕВІКІ թղթաքերներուն բերած լուսերն կը
մանաթը որ Առաջի իրենց հիւսիսոցին բերգերէն Յե-
ւաստոփով զի՞ւ անզագար կը զարդէն, եւ ըստ
կրտսեին կրթապատիկ սաստիցուցեր են: Կաշ-
նուուրը ալ արդէն կաչ կարասիք, փայտեղին ա-
մազդ եւ ուրիշ ձեր ընկերու յարակը նիւթեր քուշ-
քէն վերցուցած ասրած են, եւ հիմնի որաշած են
կամ արածն ու Կուտայից քիչ կործանելու: Չինն ու-
ցարան ալ սաստիուսայով՝ զգուց ձևերուն մուշ-
տակէ պահաներ բառներ են: Պալարբառ ոյնէն մին-
չեւ Քանարա զբան կազմական երեխտն զին ըմբա-
ցած է, եւ մինչեւ քատարք օյ յառաջ պիտի տար-
ուի: Անիստ զօրապետը անդ զիմեկուն-տունկական
զօրուն Գեղը կը կենոյ, եւ ժուակը 12,000 առ-
ջիկ զօրը ու իւ զնիկելուն հետ պիտօն միանաւ:
Խափանիսին կեցազ եպիպատկան զօրաբատինը
12—13:000 հոգի, պամուռ պիտօն ու լրինոյ: Հո-
գի պաշտպան համանան տակ եղող բանակին հետ
միանար համեր: Արդ էն փախադրութեան քաշմա-
թիք հաւաք և բափամ որիս իրկուեր են: Աւրացիւնոյ
աղէկ կրթուած զօրքը շատ առիններու մէջ մեծ
քածութիւն ցուցուած է: Որունքն այ իրենց բա-
քերների ու շնորհայի քոմիլը բռնած զերքերը
Կոմքացնեն: Վրասրամն ալ զօրացուցեր ու մեջը
30,000 հոգից զունդ մը կենդրուացուցեր են, աւ-
նիշիք քամ ալ 15,000 հոգի և ազիք ու եպարքաններն
այ շարունակ ուրացներա ենաւեւ են:

Համեր Փաշան յառ ածանարք լիսց է, և Աբովն
կամ Փափս գետը թափող Պարան գետակին քոյլ
(Բայ թագիրին և Յ ժաման Տուրից Տեսու) Պամիտա-
փա Փաշային Հրամանին առաջ զանուող Պաթօւումի
զրաբաժնին Հանելու կը պարագ եղիր: Արդեն
զգուց թաշակը Մասկուլու Համար 2½ միլիոն Պրամ-
քի չափ ճաման ընդունած է կամ պիտօք ընդու-
նիք: Եթի առ առնեմն շղթենաւ մը Ա. Պորխ Տանից Հա-
նելու է, որն որ ածինոյ պահուութեան Համար քիչ
մը ուշացել է, նիշգետելու Համացարի Խորհուրդը, ազ-
նութիւնները լիս թացրելու Համար: Կարսի Ա. Չ իւ-
րակաց մեծ պակասեմին կը տիրէ, եւ քաղաքն
ընդհանրապէս մեծ ներդրեան մէջ է, Կանանեն
ալ ամսոց 12ին Հետապրատ կը ծանուցածն թէ
Ուռական Փափս Մարտին ամձանառութ բրածը սույս կը
կապարակէն, բայց միւսն հիմն առ բոլն ուրիշ
կարծնեց գետ Համառառություն:

